

պիսի համարձակութիւններ կուտան հրբեմն իրենց զըմին:

Աւելորդ շըլլար զիտել տալ նույ թէ զ. Փարագեցի, նմանալիչտ աղէտքի մը պարագային, այսինքն վարդանոնց պատերազմին հետեանքով իրենց նախարար ամուսիններէն այրիացած փափուկ ջեկիններուն զրկանքի կեսնքը շնչառելու պահուն, կը յիշէ անոնց «քօղի» տակէն ասդին սկայ սկայ աչքերնին յածելու» երբեմի արկորութիւնը՝ որմէ հրաժարած կին արդէն: Ո՞գ գիտէ. «Նույն պատահայք ապրեցան ինկարագործ անօմոց, և առ ի զաւարտուն սկայ սենակ բօրափերյ» Խօսքը՝ վերյիշումով մը զուգորդուած չէ արդեօք Փարագեցիի

նկարագրութեան մէջ: Մենք կ'առաջարկենք թարգմանել զայն, նկատի առնելով Հեղինակին ընդհանուր միտքը հակագրական տուղերու կիրարկումով: «Իրենց արինովը մը կըրառուած փեսաները, ա՛ւ վախ մը չունին մեղին աղտևողութենին . . . անով ազատամին վերջ առւառ . . . կեանին զրօսամբներուն, անով ազատ կիսերն ուլ փրկուեցան կտաւեղէններ շնչեր և իրենց արժեանուելիր սկայ սկայ րօրափեյի»:

Ահա ինչ որ կը թելողորէ մեզի՝ Վարդան Վարդապետի կողմէ արժեան և աւարտուեն արագուած մերձեցումը:

b. b. Դ.

ՊԱՏՄԱԿԱՆ

ՏԵԱՌՆԵԼԻՈՐ ՀԱՅ ՎԱՆՔԸ ՅՈՎՍԱՓԱՍԻ ԶՈՐԻՆ ՄԷԶ

«Ֆլխագիր» և «Տեառնեղբայր» կրկին Ա. Յակոբներու յիշատակին վաղնջական ժամանակներէն կառուցուած է Սիոնի լեռան վրայ հոչականուն Հայոց վանքը, որ ունեցած է իր յատուկ միաբանութիւնը, և ունի իր ուրոյն պատմութիւնը: Աւանդութիւն, յիշատակարաններ, արքունի հրովարտակներ, արձանագրութիւններ և պաշտօնական գրութեանց ամրողջութիւն մը, անհներքելի կերպով կ'ապացուցանին նոյն մենաստանին հայկական սեփական թիւնը: Երուսաղէմի Հայ միաբանութիւնը Սիոնի բարձունքին վրայ կառուցուցած այդ պանծալի հաստատութենէն գատ, ունեցած է ուրիշ վանք մըն ալ, յանուն Ա. Տեառնեղբօր, Յովսափատի Չորին մէջ: Անոր հետքը թէե չկայ հիմակ, բայց պատմական փաստեր և յիշատակարաններ կը վեկայեն թէ նախնի դարերու հայ բարեպաշտութիւնը չէ գոհացած Սիոնի Ա. Տեառնեղբօր միակ վկայարանով, այլ անոր նահատակութեան տեղոյն վրայ կամ մօտը ջերմեանդօրէն փափաքած է, չատ կանուխէն, հաստատել ուրիշ վանք մըն ալ «Ա. Տեառնեղբայր» անունով:

Եկեղեցական պատմութենէն գիտենք թէ

Տեառնեղբայրը երկար ժամանակ երտուառուցմի եկեղեցոյն Խպիսէռպոսապեան էր, ու անոր Սթոր, իրը ի որհրդանշան քըրիստոնէական նուիրապետութեան, մեր Ա. Յակոբայ եկեղեցոյն մէջ կը մնար, զիտենք նաև թէ Տեառնեղբայրը նահատակուած է Տաճարին մօտ տեղ մը. վասնզի այն ժամանակի քրիստոնէական կրօնի ընդդիմագիրները ուզեցին փակել բերանը քրիստոսի այդ անձնուէր Առաքելոյն, բայց ան իր ձայնը լսելի կ'ընէր Տաճարին աշտարակն, և ճշմարտութեան հակառակութիւնը կատարութեան նուպացէ մը բըռնուած՝ աշտարակէն վար գլորեցին Տեառնեղբայրը. և երբ ան կ'ազօթէր իր թըշնամեաց համար, անոնցմէ մին սովանով զարկաւ Սուրբի զիսին, ու ան նահատակուուցաւ ի սէր Քրիստոսի: Եւսկրիսո, Հիւգևսկպոսէն և Կղեմէսէն առնելով, մանրամասն կը պատմէ անոր նահատակութեան պարագաները ու կը զրէ. «այսոպէս վկայեաց նա, և թաղեցին զնա անդէն ի տեղւոչն. և մինչեւ ցայսօր ժամանակի շիրիմ նորա կայ առ կողմին տաճարին» (Եկեղց. Պատմ. Գալլ. Բ. էջ, 125-130): Այս վրկայութիւնը բաշորաց կերպով կը հաստատէ

տիբող աւանդութիւնը Ս. Տեառնեղրօր գերեզմանին նկատմամբ : Դ.ք զարուն, կիւրեղ Երուսաղէմացին օրով, Տեառնեղրօր նշխարները գանուած են և Արոն փոխազրուած, մեր արժմու Ս. Յակորայ նկեղեցոյն տեղը, ինչպէս կը վկայէն աւանդութիւնք և վկայարանութիւնք : Բայց ամէնէն որոշ վկայութիւնը կուտայ Շարթր քաղաքին (Փարիզի մօտ) մատենազարանին մէջ գտնուած և Յունարէնէ Լատիներէն թարգմանուած Ժ.ք զարու ձեռազիք մը, որ Պոլանտահանք հրատարակած էն 1889'ին (Revue Biblique, 1919, էջ 480-499) : Այդ ձեռազիքն համեմատ Դ.ք զարուն, Ս. Տեառնեղրօր գերեզմանին վրայ կը չինուի վկայարան մը և նշխարներէն մաս մը կը փոխազրուի այդ նորուելոր վկայարանը :

Նոյն թուականին, յայտնի է թէ քրիստոնէական նկեղեցոյ մէջ ատակաւին մուռ զործած չէր խտրականութեան ոպին : բույր քրիստոնեաները, «մի հօտ և մի հոգիւ», առ հաւարակ ջերմեռանդութեամբ կը յաճախէին տնօրինական Ս. տեղեր, պաշտամունքներ կը կատարէին միասնակար : Որոշ թուականէ մը յետոյ է որ՝ Երուսաղէմին մէջ, իւրաքանչիւր ժողովուրդ կ'ունենայ իրեն սեփական ուխտատեղիները և վանքերը : Մէր ձեռքը գտնուած յիշատակարներ կը վկայէն թէ կ. ք. զարուն, Պափափատի Ս. Տեառնեղրօր վանքը Հայոց սեփականութիւնն էր : Անաստաս Հայ վարդապետին կաշմած ցանկին մէջ, զուցէ Պաղեստինագէտները առարկելի մասեր մատնանշէն, սակայն ան իր հիմքին մէջ իրականութենէ բոլորովին զուրս չի կը նար նկատուիլ : Երուսաղէմի և չըջակայից մէջ յերեան նկած հայկական արձանազբութիւնները, մուշայիքները, և աւելինալ Հայ վանքերու հատակոսոր յիշատակարանները յոյս կը ներչնչեն թէ որ մը թերես կարելի ըլլայ վերականգնել Անաստաս վրդ.ի վահորէից չուցակը՝ իր զիխաւոր գիծերուն մէջ : (*)

Յափափատի Ս. Տեառնեղրայրը, որ

Արիսոզմայ արձանին հարաւային կողմը կը զանուէր, հետեւալ կերպով կը յիշուին նոյն վարդապետի չուցակին մէջ : «Սահառունեաց վանքն, չոր Քարուփանի կոչեն, որ Տեառնեղրօրն է, չոր ընթալաւ գէմի» : Սահառունիք կը նկատուին հայ նախարարութիւններէն մին, ուրուն ծագումը շատ յայտնի չէ : Ս. Սահառ կի զահանամակին մէջ իւ. ք. կարգն է : Զարրրոգ գարեն սկսեալ, պատմական գեր մը ունեցած են Սահառունիք : Իրենց ըրնակութիւնը կը թուի ըլլալ Շիրակի մէջ : Մուշի, Բայ և Կարեն Սահառունիք կը յիշատակուին պատմութեան մէջ : Իսկ կ. ք. զարուն, Դաւիթ Սահառունին շինած է Մըրենի հոյակապ նկեղեցին Շիրակի մէջ : և ան յիշատակներ ունեցած է, նոյն իսկ Ազթամար (Շիրակ, էջ 140) : Սահառունեաց մասին կարելի է փոքր ի շատէ ծանօթութիւններ քաղել Ալիշանի Շիրակին (էջ 141-142) : Անհաւանական չեմնը կատար Դաւիթ Սահառունիքի վերագրել Յափափատի Ս. Տեառնեղրօր վանքին շիթիւր, քանի որ ան կործանուած կը լինար ըլլալ 614'ի ըգարանիկ արշաւանքներու ընթացքին : Թ. - Ժ. - Ռ. գարուն կը յիշուի նոյն իսկ ստարներէն : Սրար մատենազիք մը, Մուգատատարի, 985'ին կը գրէ թէ Յափափատը ծաղկեալ ուխտատելի մըն էր, պարտէզներով, այզիներով ու զարգարուած նկեղեցիներով, և կը յարէ թէ ճգնասուն վանականներ, ինչպէս Հայեր, յոյներ և ստորիններ խուցերու մէջ կը բնակէին և կը չէնցնէին Սելովամի արար գիւղակին ստորոտը (Revue Biblique, 1919, էջ 493 - 495) : Այս վանքը Ժ. Ռ. գարուն, Սալահէտտինի և անոր յաջորդներուն արշաւանքներուն հետեւանքով որչափ ալ կործանուած նկատենք, բայց քանի որ ունինք յիշատակարաններ, որ բացայացարէն կը յիշեն այս վանքին զոյսիթիւր մինչև մե. ք. զար, կը տարուինք մտածել թէ Հայ միարանութիւնը կարողացած է նոյն արշաւանքներէն վերջ վերաշնել Ս. Տեառնեղրօր վանքը : Օտարներէն Ալլատիսու, Վատիկանի մատենագրանապետը (+ 1669), իր Երուսաղէմի պատմութեան գրքին մէջ («Ղար Մրցոց Հ. Մկրտիչ Ալեքերեանի», Համ. 10, էջ 257) կ'զրէ : «Աչ կարի հետի է ի Զորոյն

(*) Անաստաս պատմուիմ անձ մըն է, որ Երաւաղէն զալով կը ցուցակարէ այս Հայ վանիներ, որ զուրին անէին նոյն պարուն, նոյն իշխանի մը ինըրանց համաձայն:

Յովսափատայ գանք Արբոյն Յակոբայ առառ-
ուածեղրօր՝ բնակեալն ի Հայոց։ Մէր Ս.
Յակոբայ մատենադարանին (թ. 1130) ան-
թուական ձեռագիր «Աղօթագրքի» մը մէջ,
Մարքս գրիչ հայ ուխտակեղներու ընդօ-
րինակեալ լուցակի մը մէջ, Յովսափատի
գանքքրու շարքին կը միշէ Ս. Տեառնեղ-
րօր գանքը, ըսեզով. «Եւ եկեղեցի մի Յա-
կոբայ առաքելոյն, որ եղեւ քարկոծեալ ի
տաճարն». բայց ամէնէն բացայաց վկա-
յութիւնը կը գտնէն Գայաթիոյ (Կ. Պոլիս)
Ս. Լուսուորիչ եկեղեցւոյ գրչագիր Գան-
ձարանի մը յիշտակաբարանին մէջ, և որ Են-
գօրինակած է Դ. վրդ. Փիրզալէմեան—«Եւ
արդ գրեցաւ սա ի սուրբ քաղաքիս ե-
րրուսաղէմ, լնդ հովանեաւ Յարութեանս
Քրիստոսի Աստուծոյ միրոյ, և Կողզօթայի
և Սուրբ Յակոբայ, և Յովհաննու առաքե-
լոյն Քրիստոսի, և Սուրբ Արքսի զօրա-
քարին, և Սուրբ Առաքելոցս և Հըեշտակա-
պետացս, և Սուրբ Փրկչին, և Սուրբ Մը-
նդնէնանն, և Սուրբ Աստուծածնին, և
Սուրբ Համբարձմանն և Սուրբ Տեառնեղրօր,
և Սուրբ Լեռնակողմանն, և այլ ամենայն
Տնօրինականացս Քրիստոսի Աստուծոյ մի-
րոյ: Ի կաթուղիկուութեան Հայոց Տեառ-
կարապետի, և յեպիսկոպոսութեան սուրբ
քաղաքիս երրուսաղէմալ Տէր Մեսրոպայ և
Տէր Արքահամին, և այլ ամենայն միա-
բանացս Սուրբ Յակոբայ ամէնն...: Յիշե-
ցէք... զանարհւստ գրիչս զենքրէս էրեցս, և
զննողն իմ. Յետիկար և զՄարթայ...»:
(Խօսարք Հայոց, էջ 18-19): Ինչպէս կը տես-
նուի, յիշտառակարանին գրիչը՝ Ներսէս ե-
րէց իր «Գանձարանին» ընդօրինակութիւ-
նը կը կատարէ երրուսաղէմի մէջ և լը
յիշտառակէ իր ժամանակին ազգային ուժա-
տառեղիները, և առանց թուականի կը
յիշէ իրեն ժամանակակից Կարապետ կա-
թողիկոսը և երրուսաղէմի հայ եպիսկոպոս-
ները: Կարապետը՝ Կիլիկիոյ կաթողիկոսն է
(1448-1477), որով նոյն ձեռագիրը ընդօ-
րինակուած կ'ըլլայ 1448'ն մինչև 1477
երկարող տարիներուն մէջ, և Յովսափա-
տի Ս. Տեառնեղրօր գանքըն ալ իր գոյու-
թիւնը պահած կ'ըլլայ մինչև այդ թուա-
կանը:

Աւազը թեամբ կարդալով վերի յիշատակաբանի մէջ յիշուած ուխտատեղիները, կը դիմէնք օր նախ և առաջ հար-

գաւ նշանակուած են քաղաքին մէջ զբանուածները, և ապա քաղաքէն գուրս գտնուած «Ա. Փրկչի, Ա. Ննդիկան, Ա. Ասուուածանին», Ա. Հայրաբձման և Ա. Տեառնեզրօր և Ա. Լեռնակողման վանքերը, արդէն իր կարգին յիշատակուած ըլլալով Մինի մէր Ա. Յակոբայ վանքը, Լեռնակողման վանքէն առաջ, առանձին յիշատակուած Ա. Տեառնեզրօր վանքը, պէտք է ընդունի թէ Քարուփարին և Յոզոսափառ Ա. Յակոբայ վանքը, որ այժմ աւերակ է:

Պատմական այս լիշտառակներուն անդ-
րագալձումը լիշել կուտայ մեզ մեր նախ-
նեաց բարեպաշտական ողին, որ զիտցած
է Ա. Տեղեաց յարզը ճանչնալ և անոր
բազմապիսի չնորհաց վայելքը բմբոշխնել.
Նայն օդին կրած է նախ մեր Սարգիս Շր-
նորհալի փարզաբետը, որ Յակոբյա Առա-
քելոյն կաթողիկեաց թղթին մեկնութեան
գրքին վերջին յորդորակին մէջ, հետեւեալ
կերպով կ'արտայայտուի, «Եւ ես սակա
այնորիկ զերուսազէմ սիրեմ և զովեմ և
երանեմ, զի այսպիսի զանազանութիւնք
չնորհացն Աստուծոյ եղեն անդ»:

Երանի՝ անոր որ կը զգայ ու կը զբահատէ Ա. Տեղեաց մէջ Աստուծոյ Հորհաց զանազանութիւնները և կ'արժանաւորի անոնց:

ԵՐԱԾՈՒՅԹ Հ. ԵՄ

— «Աղյ զայս լսելով, նղրարք, առենեցուն
մեր միտք աշխարհի զիտկով ընթանաւ առ ազգի
ժկաւական, ի զաւակի արդարուց, յերկիրն պար-
զեւաց՝ յանձկալի հարաբե Երաւանին, ի հրա-
շակիրս տանարե Ասունծոյ, ուր օրենքն աս-
ւածառուր եւ մարգարին հոգելիրք, արդարք
շնորհանդից. հարքն կատարեալ և որդիի խը-
րատեալ. ուր նշանի երկնայինին և արուեստ
երկրայինի, ուր յայտնուրինին հիշտակաց և
բնուններուրին պատարացաց ի ձեռն կենցանին
Հոգույն Մրրոյ, որով Ասունծ նաևայի ճաշ-
մարտապս այնոցիկ որոց ողիքն սրբուրիամբ
հոմանաւակ են ընդ Ասունծոյ»: